

պարունակէ ոսպնածևը՝ կը կտրի, և ետքը փոքր ճնշումով՝ ոսպնածևին մէջ եղած նիւթը դուրս կ'ելլէ բիրին ցովէն, և երբեմն, եթէ հարկ ըլլայ, կանխաւ կտրելով կ'ընդլայնեն:

Երբ վերցնեն արգելքը, այսինքն խաւարեալ ոսպնածևը, հիւանդը (որուն վրայ գործողութիւնը կատարուեցաւ) կրնայ դարձեալ տեսնել, բայց՝ բնական է՝ շատ շփոթ վիճակի մէջ, որովհետև իրեն կը պակսի մեր վերը բացատրած գործիքը, որ կը ծառայէր լուսեղէն ճառագայթները կեդրոնացնելու, որպէս զի առաջ զայ մաքուր և ճշգրիտ պատկեր մը: Այս գործիքին տեղ պէտք է ուրիշ մը դնել. և որովհետև անկարելի է աչքին մէջ նոր ոսպնածև մը դնել, կը գործածուի այդ նպատակին համար յարմար ակնոցը:

Երբ գործողութիւնը լաւ յաջողի, հիւանդին համար շատ զոհացուցիչ է, թէպէտ կարելի չէ զինքը առողջ մարդու հետ բաղդատել, վասն զի իրեն կը պակսի աչքին բիւրեղեայ ոսպնածևը՝ որ կարող

է ըստ կամա յարմարիւ առարկաներուն տարբեր հեռաւորութեանց:

Բայց վիրաբուժական գործողութիւնը բոլորովին ազատ չէ վտանգէ, և երբեմն ալ անկարելի կամ դժուարին կ'ըլլայ՝ գործարաններու հիւանդութեանց պատճառաւ: Որով և վերջին տարիներս դարձեալ սկսան բժիշկները՝ հիւանդները երկրորդ կերպով զարմանել, այսինքն է զեղատուութեամբ:

Այս կերպով բժիշկները աչքին վրայ մասնաւոր շիփահամարով մը (contagocce) կը կաթեցնեն այնպիսի հիւթեր՝ որ առաջ կը բերեն լուծումը և ծծումը բիւրեղին խաւարած մասերուն, և միանգամայն կը գործածեն ներքին դեղեր մանիշով (iodé) արիւնը մաքրելու համար: Զմոռնանք ըսելու որ այս կերպը կը գործածուի միայն նոր սկսած վարագուրի հիւանդութեանց բայց երբ հիւնցած ըլլայ՝ անհրաժեշտ է վիրաբուժին գալուստը:

Թրգմ. Հ. Ե. ՍԻՐՈՆՅԱՆ



ԳՐԱԽՕՅՈՒԿԱՆ

Կ. ՊՈՒԼՍՈՅ ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱԶԸ

ՊԻՄԱՅՍ ունիմ Կ. Պոլսոյ Հայ կարմիր Խաչի Կեդրոնական վարչութեան «Երկամեայ Տեղեկագիրը» (1918 Նոյ. 18-1920 Դեկտ. 31):

Այդ սերուն հատորիկը կը բաղկանայ 42 էջերէ, պատրաստուած ինամբով, մաքուր տպագրութեամբ, և արժանի հայկական դահլիճներու պատուաբեր զարդն ըլլալու: Այդ լիակատար տեղեկագիրը կը հաշուէ 10 մասնահիւղեր կ. Պոլսոյ մէջ և 30-ի չափ՝ գաւառներ և Կիլիկիա: Կ. Պոլսոյ կեդրոնական վարչութիւնը բացած է բազմաթիւ հիւանդանոցներ, ձրի զարմանա-

տուններ, մանկանոցներ, մայրանոցներ, զարմանական գործողութեանց սրահներ, ապաքինարաններ և արհեստանոցներ, որոնց մաքրութեան և կովկութեան վրայ գաղափար մը կազմելու համար՝ բաւական է ակնարկ մը նետել այն բազմաթիւ զեղատիպ նկարներուն և խմբանկարներուն վրայ, որ հատորիկին կու տան փայլ և վայելչութիւն:

Մարդս կ'ապշի կը մնայ, թէ ինչպէս կործանուած, բնաջնջման սև թաթին ներքև տքացող ազգի մը մէկ զանգուածը՝ կարող է երկու տարուան կարճ ընթացքի

մէջ՝ կազմակերպել հսկայական փայլուն գործօնէութիւն մը, կանգնել հոյակապ սրահներ, որոնք նման տիպար հաստատութիւններէ դեռ գուրկ են հարիւրաւոր տարիներով անկախութիւն ձեռք բերող ազգերը: Ա՛հ որ մեր ազգային սարսափելի աղէտին բուն պատճառը մեր ցեղին տարօրինակ հանճարն է, որ մարած կարծուած ժամանակ, ահա յանկարծ յարութիւն կ'առնու, և կը գործէ այնպիսի հրաշքներ՝ որ եւրոպացւոց անգամ նախանձը կը զրգռէ, և անոնց հիացումը կը տանի այն աստիճանի՝ որ անոնց մեծամասնութիւնը չուզենայ հաւատալ որ խմբական կոտորածի ենթարկուած ըլլայ այդպիսի ուժեղ ու կենսունակ ազգ մը:

Թէ՛ կեղը. Մայր Դիւանն և Թէ՛ կեղը. Վարչութիւնը կազմուած է մեր ազգին ազնիւ ու բնտիր երկսեռ խումբէ մը, սոցորուած հայրենասիրական բարձր գաղափարներով, լեցուած՝ զթութեան ծովով մը: Զմայլելի կորովով ու ձեռնհասութեամբ կը վարէ այդ հսկայ գործը, ամոքելով բիւրաւոր թըշուառ Հայերու ցաւերը, մայրենի խնամքներով սրբելով արցունքներն բազմաթիւ մատղաշ հայ մանուկներուն, որ Թէ՛ կ գուրկ իրենց բնական նեցուկներէ, սակայն մեծ բաղոն ունեցան իրենց աչքերը բանալու գորովալիբ բազուկներու մէջ: Առանց այդ վսեմ գործին, առանց այդ գերմարդկային ճիգերով ու անձնանուէր զոհողութիւններով ձեռք բերուած մարդասիրական հաստատութեանց,—որ հայ ազգին պատիւ բերելէ զատ, կը դնէ նաև զայն ամենէն աւելի քաղաքակրթուած և քաղաքացիական առաքինութիւններով օժտուած ազգերու շարքին մէջ—, ինչ պիտի ըլլար վիճակն ու կատարածն այն հազարաւոր գաղթական ու չքաւոր Հայերուն: Պատասխանը շատ պարզ է: Ատոնք ևս, մեր կոտորտուած ցեղին յետին բեկորներն ալ՝ պիտի իյնային մահուան սև բազուկներուն մէջ, ամբողջ ջացնելով ազգային աղէտը, և մեր ազգային խիղճը սարսռեցնելով՝ մեզմէ խլէին միայն օգուտ ասփոսանքներ:

անՆրբե՛ք հայ միտքը չլղացաւ աւելի գե-


ղեցիկ ու մնայուն գաղափար մը, երբե՛ք հայ սիրտը չբարձրացաւ այնքան վսեմ աստիճանի՝ որքան այս մարդասիրական գործով, որ պէտք է, ուզուի թէ չուզուի, փարելի ըլլայ ամէն հայ սրտի: Մեծապէս վստահ եմ՝ որ արտասահմանի հայութեան մէջ լայն արձագանգ պիտի գտնէ, այս կոչը, որ օժուած է մեր ցեղին ցաւերով ու վըշտերով: Հայրենի աշխարհէն հեռու այս հայութիւնը՝ շատ և շատ անգամներ շոշափելի ապացոյցներ տուաւ՝ թէ՛ տէր է առողջ գաղափարներու և ազնուական նկարագրի. վազեց և օգնեց, ուր որ հայ տառապանք մը կար ամոքելու, արցունք մը սրբելու, վէրք մը բուժելու: Ան փայլուն կերպով ապացուցուց՝ որ թէ՛ և մղոններով հեռու է Այրարատայ փէշերէն և Արաքսի հովտէն, բայց իր բուխ սրտով և մարդասիրական խորին զգացումներով աւելի քան հայրենի հողին վրայ ապրող մը՝ պինդ կապուած է անոնց, լայն չափերով մասնակից ըլլալով սիրայօժար՝ ինչ հրաւէր որ կարգացուեցաւ իրեն՝ յանուն ազգային գործի մը, յանուն մարդասիրական ձեռնարկի մը:

Կասկածէ դուրս է, որ Կ. Պոլսոյ Կ. Խաչն արժանի է բովանդակ հայ ազգի գուրգուրանքին ու երախտագիտական զգացումներուն, բայց մասնաւորապէս և առաւելագոյն՝ չափով արտասահմանի հայութեան, որ առանձնաշնորհեալ դիրք մ'ունենալով և եւրոպական մտքի մօտ, քաջ գիտէ՝ թէ՛ այդպիսի տիպար հաստատութիւնները, եւրոպական երկիրներուն մէջ անգամ պետական օժանդակութիւնը կը վայելեն, ոտքի վրայ կանգուն մնալու համար: Իսկ մենք, դեռ գուրկ այդպիսի հաստատութեանէ մը, ստիպուած ենք ապաւինելու մի միայն մեր սեփական ուժերուն, ապացուցանելով անգամ մը ևս համօրէն աշխարհի, որմէ լքուած ենք, թէ՛ հայ ցեղին մէջ կ'ապրի դեռ կենսունակութեան այն անսպառ ոյժը, որմէ շնչեց և ապրեցաւ միշտ. և այս պիտի ըլլայ մեր ազգային գոտոգութեան միակ սփոփանքն ու շտապուն ապտակը մեր ցեղին դարաւոր թշնամիներուն:

Հայ գաղութները նոր խորհուրդի պէտք չունին, անոնք լաւ գիտեն թէ՛ իրենց դիրն այս սրբազան գործին մէջ նախախնամա- կան ու վճռական է, գիտեն թէ՛ առանց ամբողջ հայ ազգին ձեռնառութեան՝ ան- հնարին է՝ որ է. Պոլսոյ է. Խաչը կարենայ տոկալ ցվերջ՝ ծանր և բազմապիսի հոգե- րով լեցուն բեռան մը, զոր՝ առանց կքելու իր ուսերուն վրայ վերցուց, ամէն կարելի միջոցները գործածելով: Հասած է ժամը, որ արտասահմանի հայ գաղութներն եռան- դուն ու ազգանուէր գործունէութիւն մը սկսին, ամենէն աւելի գործնական միջոցին դիմելով, այն է՝ կազմակերպել այդ վայ- իրուած մէջ Հայ է. Խաչի մնայուն մասնա- ճիւղերը, որուն շուրջը պիտի չլլարանին հաւաքուիլ վսեմ հոգիներ, բարեգութ սըր- տեր, համոզուած ըլլալով՝ թէ ինչպիսի՛ վեհ գործի մը ձեռնարկած են: Այդ կազ- մակերպութիւնները կոչուած պիտի ըլլան վերջնականապէս ապահովելու՝ որ է. Պոլսոյ է. Խաչը կարենայ նպաստաւոր պայմաններու մէջ շարունակելու իր նուի- րական պաշտօնը, որ է՝ մեր հազարաւոր բնակւոր ու թշուառ եղբայրներուն և քոյ- ըրերուն անապառելի թշուառութիւնները մեղմելու, մինչև՝ այն օրը՝ ուր աւերիչ ու սպառնացող փոթորիկներէն ազատուած տոկուն և աննկուն հայ ցեղը տանի իր բարոյական փառապասկ յաղթանակը: Եւ մինչև այդ օրը, բովանդակ հայութիւնը ձեռք ձեռքի տուած օժանդակութեան ու զոհարբութեան անմրցելի թափով՝ խրա- խոյս և քեջալիք կարողայ է. Պոլսոյ է. Խաչի իր նշանաւոր ու անշահախնդիր եղբայրներուն և քոյրերուն, որ Հայաս- տանի ու արտասահմանի սեմերուն վրայ միջնորդ կանգնած, ամէն նպաստ, ամէն նուիրատուութիւն անվրէպ պիտի հասցնեն իր բուն նպատակին: Հայ լուսն, հայ հա- բուստին առատ նուէրներն, երբեք այնքան նպաստաւոր կերպով գործածուած պիտի չըլլան քան այս գթոտ հաստատութեանց մէջ, այն վստահելի ու բարեգործ ձեռնե- րուն մէջ՝ որոնք տոկոսը պիտի հարիւրա- պատկեն: Աշխարհի երեսին պիտի գանուի՛

հայ մը, մանաւանդ մամուլը, որ արձա- գանգ չտայ Հ. Կ. Խաչի հսկայական աշխատանքին ու անգնահատելի ծառայու- թեան:

Հ. Ս. ՏԵՐ-ՄՈՎՍԵՅԱՆ



ԼՌԻՓՅԻ ՄԻՆԱՍ. ԵՐԵՐ - Կաթին. — Պոս- րոճ. Տպ. «Հայրենիք». 1920.

Սպիտակ կածան մըն է, երկնքի կապոյտին վրայ, ոսկից փափագեր է անցնիլ Լուսինն, սկսելով «Հայրենի Արեւելէն» մինչև անհուն հորիզոնը երագի և գեղեցկութեան: Ճամբան վերջիլուսնի կը խոնին իր միտքը, վարուժանէ և իտահականէն ու դեռ ուրիշներէ, սիրելի յի- շատակներու պէս, զորս կարելի չէ գանց ընել: Իր մէջ զգալ մը կայ գոյները և պատկերները սաստկութեամբ, ինչպէս բնութեան տեսարան- ներու մէջ, և որ նոր քերթողի մը ամենէն առաջ կը գպչի, եթէ զգայնութեան գարնուած չըլլայ: Աւ այս տեսակետով իր կարճ քերթուածներէն մէկ քանին՝ գուցէ ամենէն յաշողները կարելի ըլլայ նկատել, ուր դժուարին չէ նաև նշմարել բացատրութեան փափկութիւն, պատկերներու նորութիւն: Տակաւին, սակայն, անկար կը տեսնէ ինքզինք լիովին տիրանալու իր անձին. դեռ զաղափարները թեթեօրէն և տարտամ կը ներ- կայանան. իր «Անտունապաշտ Երազը» կատա- րեալ երագ մըն է, Կիստոյոյս և անյօզ, ուր աշ- խարհի տեսակ մը իմաստասիրութիւն պէտք է երևակայել: Մտածել է նաև շայքերու վերջադիր յ տառը վերցնել՝ իբրև աւելորդ սև բիծ մը իր «Երբ-կաթին»ի ճերմակութեան:

Լուսինն գծեր է իր ուղիւն, հիմպու հիմայ սակայն դեռ երկրիս վրայ, կանաչներու մէջ, մէկ կողմէն եզերուած արծաթ առուակէն. ու որ մըն ալ անշուշտ և շուտով, երկնքին վրայ, եզե- րուած ոսկի աստղերէ:

Հ. Կ. ՔԻՊՍԵՅԱՆ

